

## ԵՐԵՔ ԵՐԳ

Ա.

### ԱՆՀԱՍՏ ՄԵՐՈՂԱ

Յուրաք եւ աւեր շուրջս ըրիր : Առանց դոյզըն մրմունչի՝  
Գիտես թէ ժեզ ծառայել ես շանացի ամէն օր .  
Քեզի բերի իմ հոգւայս խանդ ու զորովն ըզձածոր ,  
Եւ արինիս ու մտիր զարտնիքն ամէն ժեզ բացի :

Հեռացայ բիրս մարդոցմէն , առանձնացայ Խոգոյս մէջ ,  
Եւ լուսափիռ ժու այցիդ ըսպառումէն՝ տեսահար  
Միրուր երան ճրուզն աց զոր ածեցլն իմ յայսիր :  
Սակայն երբէք դում չեկար , եւ աւելին՝ բռուցիր

Որ ուրիշներ ժու պատկերդ առած ինծի երեքսն .  
Թողոցիր որ սիրոս իշնայ ցրնորժներու յորձին մէջ ,  
Որ ժաւուքեան ու մեզիր խարակներուն դէմ փշրիմ :

Ինչո՞ւ պատիժն այս ինծի ըսպառումէն վերջ այսէնան ,  
Ինչո՞ւ կուզես որ իմ շարքս ամէն դպար ցամաժի ,  
Որ մարդերուն ու ծազկանց արսէն օտար ես ըլլամ :

Բ.

Այլ եւս եղիս բարձունքներու ձիւնին տակ  
Լուս կը սառի , կը կարծրանայ մենուքեամք .  
Մարմնայս վըրայ յորունկ վէրքեր կը կոսոսն  
Խօս վազին մէջ , ա՞ն , կորուսի իմ ճամբան :  
Ես Կոր միհնակ թոռուած ընդդէմ իմ շատին .  
Որ ամէն օր սրտիս արեամբ կը մեծնայ ,  
Զա՞ր՝ օգնութիւն աշխավս հսու հսու կը փնտռեմ ,  
Կը դաւեն զիս միմչեւ կըռուսզ ծեռելրս իմ :

Քաջակըրոյ ընտուիկի միջան կեսեխ այսպէս՝  
Թերեւս փրկէ արձակէ զիս կապերէս,  
Երէ յետին դրշմամբ մը խոր վերըստին  
Զուգեմ կեսելին ծացը դառնա ու մերժեն  
Ամէն երազ որ կը ծածկէ դէմքն իրեն:

## Գ.

Ո՛վ դուք աստղեր երկնի մէջ, որ նրման էք աշերաւ,  
Երբ հազեկան մէր մը խօր զանեք պայծառ կը վառէ.  
Ըսէ՞ք խոթուրդն անմատոյց լինելութեան ձեր կամքին,  
Լուսասրաւու երկնի անեռեին մէջ առանձին.  
Մշտակայծան ո՛յ օրուան դուք նրապին ամերմնիր,  
Միշտ կ'երազէք ըզմայլան ու կը հսկէք մաւրին մէջ:  
Այս, դուք աստղեր որ հազին ձեր խորեւրդով էք մողեր,  
Վեր առէք զիս ձեզի մօս, մըկըրսեցէք ձեր լոյսալ.  
Եւ ինչակա դուք մաւրին մէջ՝ ամերկիային ու բարի,  
Որքան ալ ցուրտ շուրջը ձեր ու մենաւրին անեռնին,  
Տըէ՞ք, ալուէ՞ք որ հսգիս ձեզ պէս պայծառ վերն ապրի:

Պէյրութ, 1938

ԳՐԻԳՈՐ ԿՈՒՂԵԱՆ